

DIRECTION
Du Journal Arménien
D Z A G H I K
14, Sultan Hamam
LIBRAIRIE BAGDADLIAN
CONSTANTINOPLE

ԺԱՂԻՆ

ՀԱՐԱԹԱԹԵՐ



در علیه ده
١٤ تومروی بند
هزاعیات
غزقانی اد

Ազգային, Քաղաքական, Գրական, Գիտական Եւայլն :

Փ^ր Տարի, Թիւ 3

ՀԱՐԱԹԱԹԵՐ

26 Յուլիս, 7 Օգոստ. 1897

ՊՄՅՄԱՆՆԵՐ. — Ծաղիկի բաժնեարդարքին է Տարեկան՝ Պալ Երեւ Ծաղիկի հրատարակութիւնը ո՞ր եւ է առգելի հանդիպի : Հանօղուս նիւթերու վերաբերեալ յօդուածներ եւ բդրակցու-սոյ համար 25, Գուառոց համար 30 դրամ : Համբ ՅՅ վարաց : Ծաղիկի բաժնեարդարքին է Տարեկան բաժնեարդարքի վի- թիւններ միանի վրայ է : Տարեկան բաժնեարդարքի պի- տի ասանան համար 26 է վեցամսեայներ 26 թիւ Ծաղիկի : Պաշտամեան ՀԱՍՑԵ. — Ծաղիկի վերաբերեալ ամէն ինչ պէտք է ուղղել Պաղ- տառական Գրատունը, կ. Պոլիս, Սուլթան Համան, թիւ 14:

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Երեքարթի իրիկուն, Ա. Պատրիարք Հայոն Յե-
րա գարձած պահուն, Պալի փաշայի զառիվերին վրայ
կառաքին նեար տեղէն ելնելով, ձիերը խրանիցան եւ
սանձարձակ մինչեւ շուկային գուռով արշաւեցին : Նորին
Արբազնութիւն անդ մնալով մերձակայ տուն մը մտաւ
առ ժամաբար, մինչեւ որ ձիերը բանուելով կառաքին
լծուեցան, եւ առանց ուրիշ որեւէ պատահարի, իրենց
ճամբան շարունակեցին :

— Զարեքարթի օրն Խաման Մողովն ի նիստ գումարե-
ցաւ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, Խախաղահութեամբ
Ամեն. Ա. Պատրիարք Հօր եւ ատենապետութեամբ
Բարձր. Տատեան Յարութիւն փաշայի :

Նկատողութեան առաւ էրզրումի, Վահայ եւ ուրիշ
մէկ քանի վիճակաց առաջնորդական խնդիրները եւ մա-
սսամբ կարգապելով, գործադրութիւնը յանձնեց Ամեն.
Ա. Պատրիարք Հօր :

Նոյնպէս մի քանի տեղերէ եկած Առաջ. Տեղապահ-
ներէ գանգատները լսեց եւ հարկ եղած անօրէնու-
թիւններն ըրաւ :

Զբաղեցաւ նաև մի քանի անհատական եւ այլ զա-
նական խնդիրներով, եւ յետոյ հետեւեալ Առաջնորդա-
կան Տեղապահներուն ընտրութիւնը վաւերացուց :

Մուշեղ փարզագետ Մերօրեան Արտրկիրի
Բարկէն » Կիւլէւէրեան Սամսոնի
Արլատակէս » Վանքեան Շապին Գարահիսարի
Խոսրով » Պէհրիկեան Տրապիզոնի
Խորբերդի առաջնորդի օգնական կարգեց Տ. Զաւէն
վ. Տ. Եղիանանը :

— ՀԱՅՈՅԹԻ ՆՈՐ ՄԻԶՈՅ մը գտնուեր է ի նպաստ Ազգ.
Հիւանդանոցին : Աւսումնական Խորհուրդը իր նոր պատ-
րասաած Աւսմանց Մրագրի առաջրութիւնը մինավաճառի
տուած է Հիւանդանոցի գրասենելիքն, որ նոյն ծրագիրը
հրատարակելով հաար 100 փարացի պիտի ծախէ եւ այս-

պէտով իր 5 լիրայի չափ ծախքը հանելէ զերջը պատկա-
ռելի գումար մ'ալ շահ պիտի ընէ եղեր՝ առնուելիք
«կամաւոր նուէլներով» :

Ի՞նչ զործնական մարդիկ ենք եղեր . ասկից աւելի
ազգու միջոյ կարելի՞ է գոնել գպլոցաց յառաջդիմու-
թեան . . . հարուած մ'եւս տալու համար :

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Լարիսայի բնակիչներուն ստուար մեծամասնութեան
կողմէ Բ. Դրան հանրագրութիւն մը մատուցուած է, որ
ամբողջ Թէսալիոյ Օսմ. վարչութեան տակ մնալը կը
խնդրեն :

Կրեատէի Ընդ. Ժողովը անցեալ շաբթու գումա-
րուելով, բազոքագիր մը զրկեր է ծովականներուն. զըն-
գապիս Վասուսի հրատարակած յայտագրին դէմ :

Կերեւի որ Ֆրանսացի եւ Իտալացի զինւորներ կրէ-
տէի մէջ համակառութիւն չեն գտներ : Անցեալները, եր-
կու Ֆրանսացի վիճուրներ շուկայէն պարէն գնած ատեն-
նին, հոն գանուող պահակ զինւորի մը հետ կոռւի ըրս-
ուուեր են, այս լուր տարածուելով, Իտալացի զինւորներ
հրացաններով կաւոյն վայրը կը համնին . բայց նոյն միջո-
ցին սպայ մը միջամտելով կոռւին առաջքը առեր է :

— Ճէվատ փաշա ծովականներուն այցելած ատեն
յայտարարեր է թէ՝ իր պաշտօնն Խոլամ բնակիչներուն
անդերելի վիճակը բարւոքել, զինւուրական շղթաներն
ընդարձակել, աւարի տրուած ինչքերը իրենց տէրելուն
դարձնել եւ բարենորդումներուն մինչեւ ցարդ չի գոր-
ծադրուելիքն իտամ բնակիչներուն կրած վեսաններուն ա-
ռաջքն առնել է :

— Կայսերական Իրատէ մը Քիոս կղզիէն արտաք-
սու հրամայեց՝ Մէրանդս զիւղացի Հաճի Եօրկի Նիգոլա-
քիր եւ իր չափ գտնեներն, որք մերժած են տուրք վճա-
րել առարկելով թէ իրենք Հելենահպատակ են, մինչ-

գեռ Օսմ. հաղատակ են : Ասոնք այլ եւս չի պիտի կարենան Օսմ. հոգերը մանալ . իրենց սասացածքը ազգական-ներնուն պիտի արուեն , եթէ Օսմ. հաղատակ են անոնք , ապա թէ ոչ , յարքունիս պիտի դրաւուին :

— Հինգչարթի օրն զեսպանատանց զինուորական կցորդները Թարապիայի իաալիոյ գեսպանատան մէջ ժուզով կաղմեցին :

— Եէրոս կղզւոյն ծովահէններու գէպքին նկատմամբ Մօնիկոս հետեւեալ աեղեկութիւնները կուտայ :

Յուլիս 14/26ի կէս զիշերէն մէկուկէս ժամ՝ տուաջ , երկու ցոլանու կղզւոյն մօնենալով 25ի չափ ծովահէններէն ատան ցամաք կելլեն եւ գիւղացի մը բանելով կը սախալէն որ իրենց ցոյց այց հարուստներու տաներն : Առուջին անգամ կը մանան էմմանուէլ Անկէլոսի տունը , որնոր Եղիպատուէն նոր գարձած էր : Անկէլոս կը պարաւորի 400 ռակի , 108 կառ Օսմ. հին սոկիներ եւ մինչև անգամ խոհանոսցին սպասները տուլ :

Աւարասուք անզից կ'երթան Հարամիսի տունը , ուր առաջուց իրենց ընկերներէն երեքը զրկուծ էին : Հարամիսի կինը զիմազրելով կ'ուղէ օգնութիւն գոշել , բայց ծովահէնք զինքով սպասնալով կը լուսցնեն զայն եւ անկէտ կ'աւանեն 25 ոսկի 50 մանուարէ , 25 զալ . ոսկի մատանիներ , արժէքաւոր ժամացոյց մը , եւային :

Ծովահէնք ուղեր են կինն իրենց հետ ատնիլ , բայց աւենելով որ ալ ուրիշ բան չէ մնացած կողոպահելիք նաւերնին վերապարձեր են :

Կ'ըսուի թէ այս ծովահէններն Արշակեղաքոսի կրղեաց մօսերը կը գեղերին :

ԱՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Թակ՝ Յուլիս 30ին Պոլսէն հետեւեալ հետապիրը կը հրատարակէ : Հաշտութեան նախալարիզ պայմաններուն սարպարութիւն մօսալուած է : Հաշտութեան աւաջին պայմաններն հետեւեալներն են : — Նոր սահմանադրութիւն գծել զինուորական կցորդներու յասակագծին համեմատ . — 4 միլիոն ոսկի պատերազմական տուգանք . — աէրութեանց եւ Օսմ. կառավարութեան պատուիրակներէ կազմեալ յանձնաժողով մը պիտի որոշէ , գէպքիրէ վաստող Օսմ. հաղատակաց վնասուց քանակը . — Քարիզիւլասինի խընդիրը պիտի կարգազրուի Թուրքիոյ եւ Յունատանի միջնեւ հաշտութիւն կնքուելէ առաջ . — Թեսուլիոյ պարպահը պատերազմական տուգանաց ամբողջովին գնարուելէն յետոյ պիտի կատարուի . — Ասոնցմէ զատ Գերմանիա կը պահանջէ որ Յունատանի ելեւ մուտքը միջազդացին զնոնքը տակ զրուի : Նեխացաւիզ պայմաններն սարպարուելէ անմիջապէս յետոյ , զինուորական կցորդը եւ Օսմ. սպայակոյտին անգամք , Թեսուլիս պիտի երթան որոշելու վերջնական սահմանադրութիւն :

— Անզիստոկան լրազիրներէ ոմանք կ'ըսեն թէ Ռուս սիա չէ ընդունած որ աէրութեանց ներգալանութիւնն ազգեցութիւնը զսրծածուի Պէրլինի սեղանաւորոց իր ըրակի մը շահերուն . հետեւաբար Հելլենական ելեւ մուլից վրայ քանդրովի իմպիրը տակաւին ընդունուած յէ . Գեր-

մանական այս առաջարի կ'ըսեն Ռուս թերթեր , Պերլինի հրեայներուն միայն օգտակար պիտի ըլլայ : Ոչ Թուրքիա օգուտ պիտի քաղէ , ոչ Յունատանան . Թուրքիա օգուտ պիտի չի քաղէ՝ որովհետեւ Թհասլիան իւր ձեռքն ունի արդէն իրր զրու :

— Ֆիւլար կ'ըսէ թէ՝ Զարին հրաւերովն Թրանսայէ զինուորական արաւասովոր պատուիրաթիւն մը ներկայ պիտի զանուի Ռուսիա կատարուելիք մեծ սազմափորձեան :

— Պերլինէ Օգոստ . 4 թուականաւ հետազիր մը կը ծանուցանէ թէ , Վիլհէլմ կատար նաւասորմիզով մը Պալթիւ ծով պիտի զրկէ Հայնրիխ իշխանն՝ ողջունելու համար Թրանսայէ Հանրապետութեան նախագահը :

ՄԵԾ ՏԻԿԻՆԸ

Հասմի Խորու սեւոն թանգարանին մէջ շտամ մը հնութիւններ կան այն հզօր հեղին պատուանող . որ նախապատմական ժամանակներու մէջ հիւսիսային իաալիոյ կ'իշեւր : Վաղեմի Եարաւականց այդ հնութիւններուն ամենէն շահեկանն է զերեզման մը , որ քրիստոնէական թուականէն զարեր առաջ թերեւս ամենէն կարեւորն էր երկրին մէջ ։ Երկու մարմիններ զրուած են այդ զերեզմանին մէջ , որ այս գարուս բացուեցաւ :

Սատրին բաժանման մէջ գանոււեցան ազգին քրիմապին սոկիները : Դրան վրայ զրուած էր անոր անունը եւ տափիճամը :

Խոչար եւ զիխուոր բաժանման մէջ զանուեցան մարգկային մախիրի փոքրիկ կոյտ մը եղջիւրէ սանար մը զիխու կազ մը եւ սոկի շվթամներ : Միակ արձանագրութիւնն է «Մեծ Տիկինը հարկաւ այդ տիկինը այնչափ մեծ էր իւր աղքեցութիւնը այնչափ լայնտապարած , որ անհրամեց չի համարուեցաւ անունն արձանագրել իր զերեզմանին վրայ : Սնմառանալի էր : «Մեծ Տիկինը » զրութիւնը բաւական պիտի ըլլար ամենն ժամանակի համար :

Եւ հիմայ բավանգակ աշխարհի մէջ չիկայ մարդ մը որ կարող ըլլայ ըսել թէ ո՞վ էր այդ Մեծ Տիկինը . կամ ո եւ է ծանօթութիւնն ունենայ անոր կեանքին ու մահաւան վրայով : Թէ նա երբեմն ապրած է մարզոց մէջ ուրիշ բան չի կայ ցացնող բաց ի քիչ մը մոխիրէ , կոչտու ծառծ սանտրէ մը եւ մաշած սոկիէ քանի մը շղթաներէ : Հանգիստանու կը ծիծալի արձանագրութիւնն վրայ , բայց զող մը կայ ծիծալին տակ : ևս ալ օր մը պիտի մոռցուիմ . այս , ես ալ » կ'ըսէ եւ կը մեկնի շուշառու : Սակայն սրափին մէջ յայս ունի թէ ինք բոլորվին պիտի չի մոռցու :

ԱՆԵՏԱՐԵՐ

Այս սովերը բնոգրինակած պահուսո , բարեկամներէս մին կ'ըսէր . «Մաքենալ բասը զսրութիւն չունի , մարզս կը անմէնէ կ'անցնի , եւ կը յիշէ ժամանակի մը համար , եւ ոյլ , ոչինչ :

Այս , կը անմէնէ կ'անցնի , բայց ամենն անսածէն ողէաք է օգտակար , որ կարելի եղածին չափ կեանքի զառնաթիւնն անորի տաղի :

ԱՌՕՐԵԱՅ ՆՈԹԵՐ

Այս օրերս իւսյա տեսան եւ պիտի ահանան նոր հըրատարակութիւններ, Գէշ նշան չէ, անօթութեան վարժուած մեր գրադէանները տոկունութեան սքանչնելի օրինակներ կուտան. լրենց անօթութեան մէջ ափոփանք կը գտնին. . . ուստանաւոր ու առաջախութեան զրբեր յօրինելով — մէկ քանի օրուան մէջ միեւնոյն նիւթի վրայ երեք զիրք հրապարակ կ'ելլին Ս. Մ. Դասապեանի զրբէն վերջը Բ. Բարոնեղեանի Մրցին Զայտը և է՞ն վերջը Պուրդէն էֆէնտի Տաղաջափութիւնը որ ապահովաբար դոները պիտի գոցէ բանաստեղծութեան :

* * *

Ահաւասիկ նոր լուր մ'ալ : Ա.Ֆ. Գարսա Հիսուսրէն Խաչատուր էֆ. Պաղտամարիան զրադէտը որոյ գրական, իմաստասիրական եւ այլ գրաւածները, իրեն վսիմ ոճի գեղեցկազոյն նմոյշ, զավեսափ արժանացած են եղեր Ալիշանի, Նար-Պէտի, Տէմիրծիւնականի եւ այլոց նշանաւորաց կողմէ, յանձն տռած է այսունետեւ աշխատակցի թիւթիս :

ՎԱՐԴԱՎԱՐ

Անցեալ կիրակի, ամեն մարդ ապաստանեալ էր զիրար ջրելու, ճիշգ այժմու կարգ մը հրապարակազրաց նման, որք Ագդ. Հիւանդանոյին նկատմամբ առջի օրուան զրածնին միւս օրն կը ջրէն աղպասիրաբար : Ասոնք իրենց անվերջանալի ըսի ըստաներէ երբեք չեն հոգնիր, տալաւարի ու շագրութիւն ընող ալ չիւոյ և ջերնին, լուր օրերն իսկ՝ կը շարունակեն զիրար ջրելու այս յախուան պաշքարը, նման Լափօնիւնի ճալուովն, որ աւագը ձմրան կը զոհէ ապարդիւն :

Տրամարտնութիւնը արտմօրէն օրուան օրապրողաց թողլով, մինք, Էսանտիկ տուառւյն, Վարդավառին կիրակի օրը, իւր տաղոջն հիւր երթալը նկարագրենք :

— Ծո Համբիկ, երէկ զիշեր մանակիստ ծարը քէօրսիի համար քսան բարա կապեցի, տասն ալ ես ունիմ, քակէտէ, Սողոմէն, ես, գուն, անցնինք քէօրբիւնի :

— Գա՛ մարիկ, մանակիստ ապաստ է տէի առանը ձրգեցի, ինչո՞ւ համար չըսիր քի ձարը բարա կապեցին :

— Տեսա՞ր մի ոս բրածդդ, հիմա չեցրէկը ատասը բարա պակաընտ պիտի աւրէ :

— Ամա՞ն դուն ալ, ոս ալ ասանկ օրմնիէ . զաթը վարորին աւրել չի պիտի ատայնիք :

— Ավրուիս հէմին, քալէ, քալէ՞ ինծի մեղքը մի խօթեր :

— Ի՞նչ կըլլաս կոր զա, հիմա ձզելուս պէս կառնեմ կը քալեմ հա . . . :

— Էյ հիմայ քեզի պան մը ըստ եղաւ, մեղայ տէր մեղայ, տանող ատացողներն ալ պիթիւն մեղի կը նային կոր . Գա Ասղոմէ սանկ քովոքս քալէ օր սա խալապալը խը ատնինք, առ ինչնի՞ ալ ինստան, աշխարք արարատ առ բա են ինկիր :

— Մայրի՛կ, աճապարէ քիչ մը, ապա թէ ոչ, շուգենաւին չի պիտի հասնինք :

— Ծունը թէփէիս, Համբիկ եավրում, սա չեցրէկը քէօրբիւյն աւրել տուր :

— Իմին ձեռքս պօխնա կայ, ո՞ր մէկին նայիմ :

— Ծո պօխնան ինծի տուր, չափում ըրէ վարուը կելլայ կոր :

— Դուք անցէք պիլէթները առէք, ես ալ ետենուդ կը հասնիմ :

— Ըստափկ տուառն, աղջկանը հետ հետ ի հետ կամուրջն անցնելով, չողենաւներու կամրջակը դնաց, եւ ենի մահալէի համար երեք տունուկ առնելով, առանց Պ. Համբիկը խորհելու շոփնաւ մատծ պահուն, Համբիկին ձայնը առաւ որ գուրսէն կը պոռար :

— Գա ո՞ւր կերթաս կոր, ինծի առմասակ չառի՞ր . . . :

— Սա նայէ, իսե՞լքս ուր է . կեցիր եավրում կեցիր կը պիրեմ կոր, հայտէ Սողոմէ սա պիլէթը վաղէ ախատօրդ տարաէ եկոյ :

Օրիորդ Սողոմէ առմասկը եղբօրը տալով, մօրը քով վերապարձաւ եւ միասին կանանց յասկացեալ կողմը դացին, բայց բազմութիւնը շատ ըլլալուն, նստելու անդ չի կար :

Ըստափկ տուառն Յոյնի մը կնոջ մօտենալով՝ որ բաւական տեղ գրաւած էր, աղերսարկու դէմքով մը ըստա :

— Գուդում հանըմըս, քիչ մը վերօք կերթա՞ս . . . :

— Էրմէնիմապ պէն աղնամազ :

— Ինձէ սազը, պէյնամազը իրար խառնելուդ, քիչիկ մը վերօք կնայ իշաէ, անաշէն կնիկ :

— Մայրի՛կ, Յոյն է հայերէն չի հասկնար :

— Զըսե՞ս ախճիկ, աս կէնձին հայերէն սորվելուն պէքէյն նէ, մինչօք Ենի մահալէ օքկի վրայ պիտի մնանք . . . կեցիր նայի՞մ, զա սա տիմացը նստող կէնձը պիտի համնամ :

— Եազութ հանըմին հարսն է, նայէ մեղ ճանցաւ աէ բարեւ կուտայ կոր :

— Բարեւ, աս ասանկ ո՞ւր բարով . . . :

— Պօհածի գեղ, հրամանքնի՞դ որ թարափ կերթաք կոր :

— Ենի մահալէ, անինչնի՞ խալապալը Սօփիկ հանըմ, նստելու տեղ ալ չիկայ :

— Քիզի քովս քիչ մը տեղ բանամ տէ նստէ, շուգենաւ Պէշիրթաշ համդիսի նէ տեղ կը բացուի . . . :

— Ինծի համար հոգ չէ, Սողոմիկս բէք հոգնեցաւ աէ անոր համար հոմ :

— Օրիորդ եկոյ, ահա հուսա կը սեղմիս :

— Հապա դուն, մայրիկ :

— Տուն ինծի մի մատար, ես պօխնան գետինը կը անեմ, վրան կը նստիմ . . . :

— Մանիքէթներս պօխնային մէջնեմ զրեր, ճումուռ նումուռ կըլլայ :

— Մանիքէթներըդ ունենա՞ս . . . ալ սիւս չե՞ն ըսեր, իսելք մը ունին կը թուցանեն քուրուկ, Պօհածի գեղ որի՞ կերթաք կոր :

— Արդան էֆէնակին, անցած օր մատամը մեղի էր աէ շատ թախանցեց որ այս շարթու անպատճառ մեղի

եկեք, ալ չը կրցայ չէ ըսել, հրամանքնի՞ո որի կերպ կոր:

— Տալովս էլմօնեա հանըմին. թա՛խ կուռաւորիչէն խօսք տուի օր Վարդէվարին կուգամ շաբաթ մը կը կենամ տէի . . . գա ի՞նչ կըլլամք կոր:

Եղածը բան մը չէր, շոգենաւը Օրթողիւղ հանդիպած ատեն նաւամատոյցին զարնուելով փոքրիկ տատանում մը յառաջ եկաւ, նոյն պահուն, ջրալաճառը որ թաթին մէջ չորս հինգ գաւաթ ջուր լեցուցած «Հիւնքեր սոյու պուղ» . . . կը պոռար, հաւասարակուռաթիւնը կորմնցունիկով. օրիորդ Սողոմէին վրայ զլորեցաւ վերէն վար բոլորովին թրջելով զայն:

— Էրկու լուսըդ գէօրնայ մարդ, կուզէլիմ ֆիստանիս տավան լմնցաւ, գա ևս հիմայ ի՞նչ պիտի ընեմ:

— Հոգիդ ողջ ըլլայ գա ախճիկ, եխնի մահալլէ եթանք նէ կը հանէս հինգ թարգէ արեւին կախնս նէ կը չորնայ՝ ասօր վարդէվա՛ր չէ մի, սէպէքի քեզ թրջեցին:

— Ամա էշ մարզը երթայ դատէ իմին վրաս տապաւի, գա հիմայ ասանկ խխում եղած վարօռէն ընտոր պիտի ելլամ տէ տուն երթամ:

— Ումուր ըրիր ախճիկ . . . ևս տէմերնիս ելլովին կը հասկցունեմ օր վարօռին խախմէծին ծառքի ճուրը խազայով վրատ թափեց տէի: Զալալլը մարդուն հինգ հատ պարտախը ցրեխ, ցրեխ եղաւ, նայէ պէրանը պացաւ տէ պան մը ըսա՞ւ:

— Աման մայրի՛կ, ատոր հինգ գաւաթները քա՞նի բարա կնէ. երեք օսկինոց ֆիստանս պէրապատ եղաւ զընաց:

— Օրիորդ ջուրը արատ չի թողուր, չորնալէն վերջը թեթեւ կերպով արգուկիցէք, նորի պէս կըլլայ:

— Ինչ կըսէք տիկին, այս գոյնը չնչին բանէ մը անմիջապէս կարատաւորի, Աստուծմէ գտնաս մարդ:

— Հերիք առղ ելար ախճի՛կ . . . ինչ ընենք պան մնէր եղաւ, հոն երթանք նէ Արագսիին ֆիստաններէն մէկը կը հագնիս կը լմնայ կերթայ:

Վերջապէս շոգենաւը Պօեածը գիւղ հասնելուն, ախճին Սօֆիկ զատուելով անդ ելաւ, եւ բաղմութիւնը բաւական պարզուելով, Բանափիկ տուառն զաշկինակովը կարելի եղածին չափ աղջկանը վրան զլուխը չորցունելու ի զուր աշխատելէ յետոյ, ժամը առաւօսեան երեքին տաենները եխնի մահալլէ հասան:

Պ. Համբիկ իր քայրը այնպէս թրջուած վիճակի մէջ տեսնելով զարմանօք հարցուց.

— Գա Սողոմիկ, աս ի՞նչ եղել ես:

— Խազայով պան մնէր եղաւ, եկոյ մէջերնիս առնենք տէ մարդ չը տեսած մէյմը տուն իյնանք:

Այսպէս օրիորդ Սողոմէին աջ կողմէն մացրը, ձախ կողմէն եղայրը, երբ հիւր երթալիք տուներնուն մօտեցան, անեցիք հեռուէն հիւրերուն դալուստը տեսնելով, անմիջապէս վարդավառական փոքրիկ խաղ մը պատրաստելու ձեռնարկեցին:

Տան դրան զամնպակը հնչեց. դուռը անմիջապէս բացուեցաւ եւ հիւրերը տանը բակը հաղիւ թէ մտեր էին, բակին վրայ գտնուած անեկին պատուանէն իրկու միծ թոյլերով պազ ջուր թափուեցաւ հիւրերուն զլխուն, որուն յաջորդեց անեցւոց աղմկայոյդ ծիծաղները:

— Նալլէթ ըլլայ, օրկըս կոտրեր տէ չը հասնէի չը կատարէի կալու, ըսաւ Բանափիկ տուառուն սրսրալով . . .

— Ալ աս անդամ ֆիստանիս ատրին լմնցաւ, ըսաւ որիորդ Սողոմէ վերջին աստիճան զայրացած:

— Հիմայ աս եղա՞ւ, ֆէսըս նոր նալիխի առէկր էի դոչեց Պ. Համբիկ, ուաքովը պատախն քով դրուած ամոռա մը գետին տապալելով:

Տան տիկինը վերէն աղմուկը լսելով, վար վազեց եւ հիւրերն այն վիճուկին մէջ տեսնելով, լու մը սասաւեց իր զակներն եւ անոյշ խօսքերով Բանափիկ տուառաշին սիրան առաւ, ներտղութիւն խնդրելով այս անսխարժ պատահարին նկամամամբ:

Հո՞նափիկ տուառուն, կամայ ակամայ պարտաւորեցաւ համակերպիլ այս վարդավառական այլափակութեան:

ՓՆՋԻԿ

«Աիրելի բարեկամ բժիշկը պատուիրեց ինձի օր օդափոխութեան երթամ, ի՞նչ ընելու է հիմայ: » — «Հո՞ն մի ընել, բիչ մը վերջը օղը պիտի փոխուի: »

* * *

Բանաստեղծ մը իր նոր զրած մէկ սատանաւորը կը կարգայ կնոջը: « Ճակացա՞ր, » կը հարցնէ բանաստեղծը, երբ կ'աւարտէ ընթերցումը: — Այս: — Աւրեկն հանգարա է սիրան . . . ամէն մարդ պիտի կրնայ հասկնալ: »

* * *

Վարսապիրացին խսնութը: « Աս Տիկ. Յ . . . այնչափ մազ ունի օր մէկ ժամին հազիւ կրնայ սանտորել: » — Իրենն հն մաղերը, կը հարցնէ յաճախորդներէն մէկը: — Օ՛հ, այս, պարսն, կը սրտասխանէ վարսապիրան, ես ծախեցի իրեն:

* * *

Գինով մը ուշ ժամանակ Մօրկ կ'երթաց (ուր անձանոթ մեռեալներն ի տես կը գնեն, եւ հոն իրը թէ բան մը կը վնասէ: « Ի՞նչ կ'ուզէք, » կը հարցնէ պահապանը: — Չորս օրէ ի վեր տուն չեմ զացած, եւ կը հասկնաք անշուշա որ անհամբեր եմ զիանապու: թէ ես ալ հոս բերուած եմ, կը սրտասխանէ զինովը:

* * *

« Թրամառուա, ստ սեղանին վրայ զրուած նամակին ի՞նչ եղաւ: » — Թթաթառուն զրիցի, տէր զօրավար: — Բայց հասցէ չունէր: — Օ՛հ, ես շատ աղէկ զիսեցի այդ բանը. բայց մտածեցի որ չէք ուզած հասկըցնել՝ թէ ուր կը զրկէք նամակը: »

* * *

Երկու գործաւորաց մէջ: « Եթէ զործառերն իր երեկուան բաստ խօսքը ես չտանէ, ժամ մը չեմ կենար հոս: » — Ի՞նչ բաստ որ, կը հարցնէ միւսը: — Բաստ որ աղէտք չունի ինձի, եւ թէ կրնամ ուրիշ տեղ մը փնտաել: »

* * *

Գող մը իւր աղուն հետ զբօսարանի մը մէջ կը խօսակցի : « Հայր , գու ալ գաւաթ մը սուրբ չե՞ս առներ : — Ոչ , տղաս , զգալ մը պիտի առնեմ : »

* * *

« Հայրիկ , այս շաբթու շատ խելօք կեցայ . թմբուկ մը կը գնե՞ս ինձի : » — Ոչ , տղաս , վասն զի շատ աղմուկ պիտի հանես , եւ ես չպիտի կրնամ աշխատիլ : — Չէ , հայր , կը խօսատանամ որ միայն քնացած ժամանակի գարնեմ : »

* * *

Լուգովիկոս ԺԴ. օր մը Պուալոյի ցոյց կուտայ ու սահնաւոր մը , զոր ինքը յօրինած էր , եւ կը հարցնէ . « Սյո սահնաւորն ի՞նչպէս է : » — Ո՞հ , աէր արքայ , կը պատասխանէ Պուալոյ , ամէն բանի կարող էք . գէշ սահնաւոր մը զրել ուղած էք , եւ շատ աղէկ յաջողած : »

* * *

« Անցեալ աարի երկու մրցանակ առիր , այնպէս չէ՞ » — Այս , հայր : — Ի՞նչ բանի մրցանակ էին անոնք : — Մէկը յիշովութեան մրցանակ էր : — Մի՞ւսը : — Մի՞ւսը . . . ա՛լ չիմ կրնար յիշել : »

Ա. Փ.

ՆԿԱՐՆԵՐ

— Բարի իրիկուն տիկին , Բարթիկ աղօն զես չեկա՞ւ : — Անիկայ հիմայ վեց ամիսէ ի վերէ , դիշերօթիկ գրուեցաւ . . . : — Ի՞նչ կրսէք . . . ո՞ր զալոցցը կ'երթայ : — Զօրապճի խանի մէյխանան :

Սիրահարին մէկը իր հորմանոյն հարցուց : — Աշխարհիս վրայ քանի՞ հոգի սիրած ես : — Չեմ զիսեր , բայց հարիւրի մը չափ ըլլալու են : — Սյո հարիւրին մէջ հարկաւ ամենէն եւել սիրածներ ունիս . . . : — Երեք հաս միայն . . . : — Անցուշտ այդ երեքին մէկը ես եմ : — Դուք . . . ա՛հ , հէք բարեկամս , զու հարիւրին մէջն ալ չիկաս :

Առջի օրը պարոն մը Բերա մրգավաճառի մը խունութ մանելով հարցուց : — Զմերսուկները քանի՞ կուտաս կոր : — Մեծերը Յ զրուշ , միւսներն վաֆտուն բարա : — Մեծերէն հինգ հատ տուն զրկէ , նախապէս ըսեմ որ եթէ աղէկ չելլաց , կը բերեմ ստակո ետ կ'առնեմ : — Օ՛ . . . եթէ վիճակահանութեան տուս առնելով յշահիս , միթէ ստակո ե՞տ կ'ուզես : — Անի ծախողը չի կրնար զիսնուլ թէ ծախած թիւը պիտի շահի՞ թէ ոչ : — Միթէ ես զիտե՞մ որ , այս ձմերուկներուն որն աղէկ է , որն է զէ :

— Անշուշտ զիսես , որովհետեւ քու արհեասդէ այն : — Եթէ գիտնամ իսկ , միթէ իս՞նդդ եմ որ աղէկը քեզի տալով , զէն ինձի պահեմ :

* * *

— Բերա տան մը մէջ տան աիկինը սպասուհւոյն հարցուց :

— Դուռը ո՛վ է Մարթա : — Պահնորդը եկէր ամսական կ'ուզէ : — Դեռ քիչ մը առաջ տուինք , կիցիր նայիմ ո՞վ է ըսելով , անձամբ վար իջաւ :

— Ի՞նչ կ'ուզես :

— Պահնորդի ամսական , աիկին :

— Կէս ժամ առաջ , ընկերդ եկաւ առաւ :

— Այն , փողոցի պահնորդի ամսական է , մենք հըրդեհի պահնորդ ենք :

— Հրդեհի պահնորդ մի՞ , մեր տունը ապահովագրուած է , հրդեհի պահնորդի պէտք չունինք :

* * *

Օր մը ասպետ Մ . Բալէ Բուայեալի խաղարսններէն միոյն մէջ 1500 սոկի շահելով , զլխարկին մէջ լեցուց եւ կը պատրաստուէր մեկնելու , նոյն պահուն անձանօթ մը մօտենալով ըստա :

— Կազաչեմ պարոն , վերջին աստիճան պէտք ունիմ ինձի հարիւր սոկի փոխ տուէք :

— Շատ աղէկ սիրելի պարոնս պատասխանեց ասպետը , եթէ ըսես ինձ թէ անունս ի՞նչ է , անմիջապէս համրեմ սոտակը :

— Խնդրարիուն չուարած կը կենար , որովհետեւ չէր զիսէր անունը , ասպետը ժապելով շարունակեց :

— Կը տեսնէ՞ք սիրելի բարեկամս , ձեր պարտքը վճարելու համար ի զուր պիտի փնտաէք զիս :

* * *

Օր մը իսելացի Դաւիթին ըսին թէ , այս ի՞նչ զիտնականը ութը լեզու կը խօսի :

— Բսել է որ պատասխանեց , անհանդուրժելի շատախօսին մէկն է :

* * *

Երկու Պեճիտացի , ուռը ի ձեռին կը մենամարտէին անտառակի մը մէջ , զի զացի մը հոնկէ անցնելու պահուն տեսնելով անոնց մենամարտիլը , մեղքցաւ եւ ուզեց միջամտելով հաշտեցնել . բայց խեղճ մարզուկին բոլոր թափանձանքները ապարդին մնալով հանդերձ , զիսուն ալ սուրի հարուած մը սոտանալով , կիսանուաղ գետին զլորեցաւ :

Անմիջապէս վիրարոյժ մը բերին որ վէրքը զննել սկսաւ , մենամարտիկներն հարցուցին թէ առած վէրքը վեսասկա՞ր է :

— Ես ալ այն կը նայիմ թէ . ըստա վիրարոյժը , ըշեզը վեսասուա՞ծ է :

— Ո՞հ այդ մասին անհոգ եղիք , ըստա զիւղացին , ես այս կուոյն միջամտած վայրկենիս սոտոյդ զիտեմ որ ըզեզ չունիի :

ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿԸ

ՀԵՂԻՆԱԿ

Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

— Հէ՛յ Նիքօ բարեկամ ո՞ր կողմն ես . . . բայց մեր լակոտը համր չէր, ինչու համար չպատասխանէր . . . Օ հէ՛ Նիքօ, պարոն Նիքօ: Պարոն Նիքօ անյայտ եղեր էր, ի զուր ամեն կողմ հետազօտեց, պատանին չի կար:

— Չար սատանայ, արդեօք ո՞ր ճանճը կծից որ թողուց զնաց այդ սատանակը. նզովից արմատ հիմայ ինչպէս տպատելու է Տիմիթրօին ձեռքէն, Օհէ պարոն Նիքօ, եթէ կատակ է ըրածդ ալ կը բաւէ . . .

Հակառակ Թագէի պոռչտուքներուն, կատակը կը շարունակուէր եւ Նիքօ յերեւան չէր գար:

— Ուրկէ ուր սա անառակը գէմս եղաւ այս տուտօտ ըսաւ զջարելով, ահա ասոր կ'ըսմն բարիդոյս փորձանք. հիմա ի՞նչ ընկլու է:

Սյս միջոցին շոգենաւը նաւամատոյցէն մեկնեցաւ. Թագէ շոգենաւին մեկնիլը տեսնելուն, մէկէն ի մէկ միտքը խորհուրդ մը դալով դոչեց:

— Տէր վկայ որչափ աւանակ եմ, կերեւի որ ուշանալս տեսնելով զիս շոգենաւ մտած կարծած ու ինքն ալ շոգենաւ մտած ըլլալու է . . . բայց այս ալ կարելի չէ. ճամբորդներու դարձ անցքէն (թուռնիքէ) առանց տուժակի չեն թողուր որ անցնի:

Նիքօի անհետանուղուն պատճառը գանելու համար ի զուր միաք յոդնեցնելէ յետոյ:

— Ինչ կըլլայ թող ըլլայ ըսաւ, Տիմիթրօ, ինչու համար նախապէս չըսաւ թէ այդ սատանակին վրայ հոկեմ, մեղքը իւր ճիւր, գտնամ խանութ երթամ, եթէ այդ լակոաը իրեն պէտք է, թող վինառէ ու գտնայ:

Թագէ, Նիքօն գանելէ բոլորովին յոյսը կտրելով, վոսփորի շոգենաւներու կայարանը վերադարձաւ եւ ժամր երեքին շոգենաւը մանելով Մէսարպուրնի վերադարձաւ եւ ուղղակի Օրթա Զէշմէի սրճարանը գնաց ուր արդէն օրուան յաճախորդները թզթախաղի սեղաններուն բուլորթքը գումարուած էին: Տիմիթրօ՝ որ Ուիսթ խաղցողներու խմբակի մը քով նստած, թղթախալը զիտելու զրաղած էր, Թագէի այս ապաժամ վերադարձը տեսնելով անմիջապէս քովը վաղեց եւ հարցուց:

— Ի՞նչ ըրիք, աղան տեղը թողուցի՞ր:

— Տզմ՞ն . . . էն իրաւ որ, այդ անուղղայ ստահաւ կը ուրկէ գէմս հանեցիր, Ուկեղիւրի կայարանէն մինչդեռ ես առմասկ առնելու զրաղած էի, խոյս տուաւ զնաց:

— Ի՞նչ ըսի՞ր . . . ըսաւ Տիմիթրօ վերջին աստիճան բարկութեամբ:

— Եյդպէս աչքերդ մեծ մեծ մի բանար տեղակալ ըսաւ Թագէ անձկանօք, որո՞ւն մտքէն կ'անցնէր թէ այն ապուշը խոյս տալու միտում ունի, նախապէս այդ մասին դու ալ բան մը չըսիր ինծի:

Տիմիթրօ Թագէի այս առարկութեանց միակ պատասխան, պայմանումի մօտ բարկութեան չեշտով մը ըստ:

— Տզան ո՞ւր է . . .

— Է՛ս, Տէր Աստուած, գիտե՞մ ես ուր կորսուեցաւ զնաց, առմասկ առնելու պահուս, չեմ գիտեր խելքին ի՞նչ վչեց առաւ քալեց, եթէ գիտնայի խոյս առվիքը, առաւատուն իւանութը թողլով այդ սատանակին կը հետեւէի . . . մեղք տուած տումակագիներուս:

— Ապու՞շ գոչեց Տիմիթրօ բարկութենէն բոլորովին դունատած:

— Կարելի է, պատասխաննեց, Թագէ միամաօրէն, բայց հաւատացէք որ ես յանցանք չունիմ:

— Եյ լու, հիմու ի՞նչ պիտի ընենք:

— Բաս իս, եթէ այդչափ պէտք ունիս այդ աղան վնտուելու է:

— Եւ եթէ չի գանաւմ, իրաւ որ կը բզքանմ զքեզ գիտցած ըլլաս, հետև եկայ:

— Հետդ գամ, ո՞ւր հարցուց զարմանոք:

— Պոլիս պիտի երթանք:

— Ուրեմնն երթամ վարպետէս հրաման առնեմ:

— Սւելո՞րդ է . . .

— Ի՞նչպէս աւելորդ է, ըսաւ Թագէ զարմանքը կրկնապատկուելով:

— Վարպետգ զքեղ արտաքսեց, եւ աղէկ կ'ընես եթէ աչքին չերեւաս:

Թագէ արտաքսութիւն լսելուն շուարած մնաց:

— Առնելիք ունիս հարցուց Տիմիթրօ:

— Առնելիք . . . ընդհակառակը պարտք ունիմ, անիծեալ ստահակ, ուրկէ գէմս հանեցիր այս առառու, դոչեց Թագէ կռուվները վերցընելով:

— Աւանակութիւն պէտք չէ, ասկէ վերջը մինչեւ որ գործ մը գտնաս, շաբաթականդ հս պիտի վճարեմ:

— Ութսուն զուրուշ կը վճարէր շաբաթը ըսաւ Թագէ:

— Սախիսու, ինքը վաթսուն ըսաւ ինծի:

— Այս՛, վաթսուն պիտի ըսէի զիս կանխեցիր. նզովից արմատ, միշտ կանխիկ կը վճարէր եւ գիշելուն ալ բոլորովին աղաս էի:

— Շատախօսութիւն պէտք չէ, մամ սոսաջ Պոլիս դանուելու ենք, մամը քանիին շոգենաւով վերադարձար:

— Երեք ու կէսին շոգենաւովը:

— Բաել է մամը վեցը քառորդ անցած եէնի մահալւէն մեկնող շոգենաւին կրնանք հանուի երթանք, անկողին, կամ ուրիշ բան մը ունիս խանութը:

— Ունեցած վրաս կը պահեմ միշտ, ապահով ըլլալու միակ միջոցը աս է, ասկէ զատ հիւանդները անկողնոյ մէջ կը պառկին, փառք Աստուծոյ առողջական վիճակս խիստ լայ է:

Տիմիթրօ առանց պատասխաննելու Թագէի, նշան ըրաւ որ իրեն հետեւի եւ այս երկու մարդիկ հապճէպ քայլերով մեկնեցան Օրթա չէշմէէն, բայց երբ հասան Մէսար պուրնի, վեցը քառորդ անցած շոգենաւն անոյն պահուն կը մեկնէր նաւամատոյցէն:

— Զար ստանայ գոչեց Տիմիթրօ, դժուարութիւնները զէմս զիզուիլ սկսան այօօր, ժամ մը եւս սպասելու է հիմայ:

— Հո՞ս պիտի սպասենք հարցուց Թաղէ:

— Ոչ, Պէօյիւք տէրէ երթանք, կարելի է Զավըն ալ կը գտնանք:

— Ուրեմն Փիք օզլուին զինետունը երթանք, Զազըր այդ զինետան ընտանի կատուն է:

Ճիշդ է ըստ Տիմիթրօ եւ նոյն հետայն դէպի Պէօյիւքտէրէ յատաջանալ սկսան:

Պէօյիւքտէրէ վաճառանոցին զլուխը առաջին նեղ փողոցին մէջ կը գտնուի Փիքօզլուին զինետունը. հին, նեղ եւ երկար չնք մը՝ որուն մեծ դրան ճիշդ դէմը կը գտնուի ըմպելեց տրավիզը, ժամանակաւ խիստ անուանի էր այս զինետունը եւ մինչեւ մեր պտտամութեան ժամանակ՝ Սարբեար օգավիստութեան զացողները, կիրակի առաւօտան Պէօյիւքտէրէ եկեղեցին՝ յաւարա ժամասացութեան, անհրաժեշտ Փիք օզլուի զինետունը հանդիպելով, ոռքի վրայ մէկ քանի հատ պիտի կոնծէին. զինետան խոհարանն ալ ձուկ եկինելու մասին մեծ հոչակ հանուծ էր. մանաւանդ Թրածուկի եւ Խլիւֆէրի ժամանակ, այդ զինետան մէջ ձուկ ուտելլ տեսակ մը տերձանք կը համարու էր, բայց զինետան այս փայլուն վարկը օր օրի կը նսեմանար, ինչպէս որ նոյն ինքն Փիք օզլու եւա՝ հետզիւէ ծերութեան ամեն աւերտուները կրել սկսած էր, զինետան աէրը ալ նախկին կայտառ եւ զուարթարայ ներուկը չէր, զրան քով թիկնաթոսի մը մէջ կծկուած մինչեւ յօրեկ կը նստէր, յետոյ խանութին վաղեմի սպասարկին օգնութեամբ զինետան քայլը զըտ զըտածած տունը կը վերագանար:

Նոյն օրը Փիք օզլուի տուն վերադառնալու ժամանակը բաւական մնցած էր, որովհետեւ խանութին վազկեմի սպասաւոր՝ Զազըր մականուանեալ բարեկամին հետ գօնչինա խալալու զրազած ըլլալով, ծերունին մի քանի անգամ ընդունայն ձայնելէ յետոյ որ զինքը տուն տանի, թիկնաթուտին մէջ մրափել սկսած էր. զինետան խոհարան ալ որ միջահասակ եւ խիստ զէր մարդ մ'էր, փայտէ յենաթուի մը վրայ երկնցեր, զէպի ի ցեղուն կլլաձայն խորդիներ արձակելով կը քնանար:

Զազըր մականուանեալն որ երսուն արեկամն գեղին մազերով եւ բաց կապոյտ աչքերով համակրելի դէմք մը չունէր եւ որուն աջ ձեռքին ցուցամատը պահած էր, չորս մատներով, բանած խազի թղթերը սեղանին վրայ թողլով, նշանացի կերպով աչքերը քթթելով խազակցին ըստ:

— Միջօ, ամեն ատեն այս ասիթը ձեռք չանցնիր, եւ շուտ ըրէ:

— Ի՞նչ կ'ուզի:

— Զարմանակի հարցում, չե՞ս տեսներ որ երկուքն ալ խոր քնոյ մէջ կը խորզան, ինձի խոչըրկեկ գաւաթ մը ասպէնթ լիցուր, դու ալ ալթուն թաշ զինւոյ տակասին որպիսութիւնը հարցուր, տագիտած պարպունեայէն ալ չորս հինգ հատ բեր, սա խորդացողներուն կենացը խմնաք:

— Ուզածուս չափ կրնանք խմել, բայց ձուկերուն

դպչիլ չըլլար, Միխալ նախապէս մի առ մի համրած է:

— Տղայ մի ըլլար ձուկ բեր շուտ ըրէ, եթէ կոահէ որ ձուկերը պակսած են, կ'ըսենք թէ կատուն կերեր է, ինչու համար այդպէս բացը թողլով աւանակի մը պէս քնացաւ, շուտ ըրէ հիմայ կարելի է յաճախորդ մը գայ:

Միջօ անշշուկ տեղէն եղնելով, շուտ ընդ փոյթ ձուկը ու խմնլիքները բերելով սեղանին վրայ դրաւ:

— Շուտ ընենք ըստ, եթէ երկութէն մին արթննայ գործը կը վասթարի:

— Ապրի սա մեր խոհարար Միխալը, պատուական կերպով տապկեր է ձուկը ըստ Զազըր ամբողջ պարպունեա մը կուլ տալով:

— Ուշադրութիւն, փուշը կոկորդդ կը մնայ:

— Ապէնիթով մը վար կը քշեմ կ'երթայ, լի'ց սա զուաթիս:

Միջօ գաւաթն առնելով արագէզը երթայու պահուն, զուրսէն ոտքի ձայն առնելով ընդոստ ետին զարձաւ:

— Էհ նզովից արմատ յաճախորդ կուգայ ըստ սրտարեկի:

Զազըր եւս գառնալով, անմիջապէս եկողները ճանչցաւ:

Տիմիթրօն եւ Թաղէն էին, ուստի մատը բերնին դնելով նորեկներուն լուութիւն պատուիրելէ յևոյ Միջոյին ըստ:

— Մի վախնար բարեկամներ են:

— Այս ի՞նչ է ըստ Թաղէ, սեղանին վրայ ձուկ եւ կիսի տեսնելով, միթէ ինչո՞յք կայ:

— Ցած ձայնով խօսեցէք, եւ անմիջապէս ըոէք թէ ի՞նչ կը խմէք, ամենսելին մի քաշուիք, զինետունն է վճարողը:

— Ինձ նայէ Զազըր ըստ Տիմիթրօ, քեզի պէտք ունիմ, միթէ զինո՞վ ես:

— Ոչ, սակայն զինովալու միտք ունիմ, գործը ի՞նչ է:

— Ժամը եօթը քառորդ անցած շոգնաւով Պոլիս պիտի երթանք:

— Պոլիս պիտի երթանք... ի՞նչ ընելու համար:

— Ճամբան կը պատմեմ քեզ:

— Այդ զործին տակը ստակ կա՞յ, նախապէս ըստմ թէ քար չեմ բաներ (ստակ չունիմ ըսել է):

— Այդ կողմէն հոգ մի ըներ, ամէն պէտքերուդ համար վիուի պիտի վճարեմ:

— Այն ատեն հոգւով մարմնով քուկդ եմ, բայց կարծեմ քանի մը գաւաթ պարպելու դեռ ժամանակ ունինք:

— Սթէֆանիին խանութը երթանք, հոն ազատապէս կը տեսակցինք եւ զու ալ ուզած ապսէնթը կը խմեն:

— Ինձ նայէ, Միջօ, ըստ Զազըր ոտքի եղնելով, հաշիւներս լվայ եւ չորցուր որ վերադարձիս մաքուր գտնամ:

— Բարի յաջողութիւն պատախանեց Միջօ եւ անմիջապէս սեղանին վրայ կուտակուած աղտեղութիւնները մաքրել սկսաւ:

Մեր երեք սիկտրեանները անշշուկ մեկնեցան զիսնետունէն, Միջօ սեղանին վրայ մաքրելէ յետոյ, գլնետան զրան առջին աթոսի մը վրայ նստաւ, աթոսակ մ'ալ ծնդացը վրայ առնելով արմուկները վրան դնելով քնանալ պատրաստուեցաւ:

ԳԼՈՒԽ Ը.

ՓՈՂՈՅԻ ԱՐՏՈՅԵՑՆԵՐԻ

Բնկեցիկ տղաքներն՝ որոնք փողոց կը նետուին մարդ արարածներու ձեռքով, մարդկային քմահաճոյից խաղալիկներ որոնք մայր մը ունենալին չեն յիշեր և ուսուց հայրը զսւակ մը ունենալը միաքն անզամ չը բերեր, ահա այս եղկալիկներուն, մարդկութիւնը վիոլոցի տղայ ըսելով կ'անցնի անտարբեր, իբր թէ փողոցի շուն մը ըսէր:

Բայց այդ փողոցի տղան ունի իւր նկարագիրը, ընդհանրապէս ուշիմ է և աշխատանէր, ամէն գործի ի բնէ ունակութիւն ունի, իրեն համար անկարելի գործ չկայ, թէ տղմի և թէ գալարեաց մէջ կը մնանի, ցրտուն սառսրալով կը ծիծաղի և ամառուան տօթին, ժամերով ծովալիները ձուկ կ'որսայ, ամէն տեղ կը մանէ կ'ելնէ, այսօր կօշիկ կը ներկէ, յետոյ վիճականութեան տոմս կը վաճառէ. կը նեղնէ, կը խածնէ, կը կռուի և գիշերը փողոցը կը պառկի՛ կենաց պայքարին նկատմամբ բոլորովին անտարբեր, բայց դժբաղզութար այդ ուշիմ եւ չարքաշ արարածները առանց գաստիքարութեան մնձնալով, արբուն հասակնուն բարքերնին կը վատթարի և ատոնցմէ շատերը քսակահատ, գող, եւ, ցաւալի է ըսել, ոճրագործներ կ'ըլլան:

Նիքօ. որ թագէի տօմսակ առնելու զբաղած պահուն Ոսկեղջիւրի նաւամատոցյէն խոյս առւած էր, կամուրջին սանդուղները անշշուկ ելնելէ յետոյ, առանց ուր երթալը զիսնալու, գէպ ի Նալամիոյ կողմը բոլոր ուժովը վաղել սկսաւ, մնրիթ ընդ մերթ անցորդներու զարնուելով մինչեւ Պուլէ-Դամուի զասիվերը հասաւ, ուր երթալիքը չէր գիտէր, բայց իւր կարծեցնալ հօրմէն ա'յն աստիճան կը վախնար որ եւ ոչ մէկ տեղ մը ինքվինքը ապահով չէր զդար, կարելի սղածին չափ կամուրջէն հեռու գտնուելու համար զատիվերն գէպ ի Բնրա ելնել սկսաւ, Երբ թէքիէն առջին հասաւ, հնեքը կարելու համար գերձակակի մը խանութիւ առջեւ քարայտառէն վրայ նստաւ, եւ ահա այն ատեն զգաց թէ անօթի էր խեղճը վրան ստակ մը չունէր պատառ մը հաց զնելու . գլուխը երկու ձեռացը մէջ առնելով սկսաւ մտածել: Սյժմ ընթերցողաց բացատրենք թէ այս տղան ո՞վ էր եւ ինչու խոյս կուտար այսպէս զինքը խնամողներուն ձեռքէն:

Բերայի մեծ հրգեհին, աիկին Սարդինէի կորուսած զաւակը փոքրիկ Տիրանն էր այս պատամին որ Օհանի ձեռամք առեւանդուելով, իրեն համախոն Տիմիթրոյին յանձնուած էր, որպէսզի մինչեւ Խաչատուրեանցի հրետակին պայմանաժամամբ լրանալը տղան թափուն տեղ մը

պահելով, միակ ժառանգ ներկայացնեն Ռումանիոյ ազգային զրամատան և այն ահազին հարստութիւնը իւրացնեն:

Տիմիթրօ ընկերոջը Օհանին վրայ վսաւհութիւն չունենալով, երբ այն ժամանակ տղան ձեռք անցուց, ուղղակի Ռւսիումրի գեղ առնելով որ Սարեարէն ժամ մը հեռու է գէպ ի Տէմիթրի գեղ, Անկելքա անուն Յոյն կողջ մը յանձնեց տղան, պատուիրելով որ կարելի եղածին չափ ապուշ մեծցընէ զայն, ամսալան երեք հարիւր գահեկան վճարելու պայմանաւ: Անկելքա միացնակ խրճիթի մը մէջ կը բնակէր որուն կից բաւական մեծ այգի մը ունէր, գիւղին մէջ մարդու հետ չէր տեսակցէր, ոչ ոք գիտէր թէ ով է կամ ուսկից եկած է: օր մը Պէօյիւք տէրէի վաճառանոցին պարագ դարձող սայլով մը զիւղ եկած էր իրեն հետ ունենալով անկողին մը եւ մի քանի տան կարասիներ, վարձքով քանի մը օր գիւղացիի մը տունը բնակելէ յետոյ, յիշեալ խրճիթն ու այզին ծախու առնելով բնակու թիւնը հոն փրացրեց այս պատահարը գիւղին մէջ քանի մը օր խօսակցութեան առարկանոյ ըլլալոյ ըլլալէ ետքը մոռցուեցաւ: բողորովիին: Անկելքայի գիւղին մէջ հաստատուելէն ի վիր վեց տափա անցած էր, գիւղացիի նշմարեցին որ վայրենուհոյն այսպէս կ'անուանէն զինքը, խրճիթին մէջ վեց տարեկանի մօտ տղեկ մը աւելցած էր: գիւղին կիներէն ասինէն հետաքրքիրներէն մին համարձակած էր օր մը հարցնել թէ այն աղեկը իւր ազգականներէն միոյն զաւահոն էր, Հոգեգաւակ առի պատահանած էր չոր կերպով, եւ այս պարագան ալ մոռցուելով զցուենք էր:

Անկելքա այն արարածներէն էր որոնք ի բնէ չարախրտ, կուղեն ակար արարած մը ունենալ իրենց ձեռքին առակ որպէս զի զայն չարչարելու հաճոյքը վայելեն. խեղճ Տիրանը նոյն օրէն այդ Մեզերային սոսկալի հաճոյիցը միակ առարկան եղաւ. նախապէս զիւղացիք տղուն ձիչերուն առջուած էր կուղին կուղին առջուած էր այդ գտուքին: Ինչպէս ըսինք, գերձակին խանութին առջեւ նստած մինչզեռ ինչ ընելիքը կը խորհէր, զերձակը ներսէն զայն աեմնելով գոչեց:

— Հէյ, ինձ նայէ, այդ տեղ հանգստատեղի չէ:

Դժբաղզարար Նիքօ խոր մտածմանց մէջ ըլլալուն խանութպանին ստարը չի լսեց:

Խանութպանը որ միջահասակ եւ յիսուն տարեկան, անհանգութենի եւ զիւրազրգին բնաւորութեան տէր մարդ մ'էր, ձեռքի գործը վար թողլով, խանութէն դուրս ելաւ եւ Նիքօի կից մը առջով, սպառնալի ձայնով մը ըստաւ:

(Չարունակելի)

Տեր Լրագրույն Ա. ԱԱ.ԲԱ.ՅԵ.ԱՆ.Ն

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԵԸՆԱ
(Կայսերական ՊԱ.Վ.ՏԱ.Ց.Ա.Ե.Ա. Տպարան)
Կ. Պալիս, Սուլիքան Համար 14.